

կը բանայ: Ի մասնաւորի թռչունն քաղցրաձայն, ախորժալուր երգողը կարծես թէ բնութեան նոր կենդանութիւն կը պարգեւնէ: Թռչնոյն ձայնն եւ երգն իր սեսակին եւ գունուած տեղւոյն Հետ սերտեալ յարաբերութիւն ունի: Երդեւի՞վ երկինք բարձրացող զուարթ արտուտին զմայլեցուցիչ ձայնէն աւելի ո՞ր թռչնոյն ձայնը կրնար մեծատարած արտոյայից վրայ կանանչացեալ գարունոցանին պատշաճիլ: Քաղցրարմուճիկ սոխակին սրնգաձայն երկերէն աւելի ո՞ր թռչունը կրնայ առաւել կենդանութիւն տալ գարնան ծառախոտ, տերեւաբանակ, ծաղկաբուսն անտառներու տիրու թանձրութեանը: Առանձնաբանակ ագուսուոց կարկաւն եւ անշուք բնգեոց խժալուր բզկաճը՝ Հիւսիսային ամայի անտառներուն առանձնութեանը Հետ շատ կը միաբանին: Յամաքեալ, թփուտ Հաւամրգեաց վրայ ցախորտուտի որբաձայն գեղգեղաճըր, հողմոյցը, մանողը, անսաստ ծովուն կուտակադէղ արեաց վրայ ալ զըւարթ որորին սրածայն կարկաճը կը հնչէ: Այսպիսի օրինակներ անթիւ ու անհամար են: որոնցմէ յայտնի կը տեսնուի, թէ բնութեան մէջ գեղեցկապարմար ներդաշնակութիւն կը տիրէ, որ չի կրնար կոյր բախտի գործ ըլլալ: այլ ամենազօր Արուեստաւորին, Արարչին կ'ընեմ, ինամոց եւ տեսչութեան արդիւնքն են:

Ոչ միայն թռչնոց երգն, այլ փետուրներու գոյնն ալ բնականութեան տեղւոյն շատ կը պատշաճի: օրինակ մը միայն բաւական համարինք: Կապրկներու պէս ոտտախոտ, տերեւալոց ծառոց զագաթը մազլող կորակուոց, կրկնող պապկաներն իրենց փետուրներուն վրայ նոյն ծառոց կանանչ գոյնը եւ ծաղկներու կարմիր, դեղին, կապոյտ եւ ծիրանեգոյն շքեղ գոյները կը ցուլցընեն:

Թէ թռչնոյն մարմնոյ կազմածը իր ապրելու կերպին եւ իր բնակութեան տեղւոյն Հետ սերտ յարաբերութիւն ունի, այն աշխարհածանօթն եւ յայտնի է:

Ինչպէս որ թռչունն իր երգը, բնականութեան տեղը, փետուրները եւ մարմնոյ կազմածքն ամենագէտ ճարտար Արուեստաւորէն փոխ առած է, ինչպէս որ յանձնէ ոչ ինչ ունի, այլ ամէն բան ի ձեռաց Այնորիկ առած է, որուն առանց ուզելուն ճնճողակն իսկ ի տանեաց չ'իյնար, նոյնպէս «բնական յատկութիւններն», եւ «ճարտարութիւններն», ալ մեծազօր Արարչէն առած է: Եթէ որ զայս չենմարբերէք, թռչնոց կեանքը զմեքու ատեն բանազուրուական ցնորից եւ անհիմն ենթադրութեանց ծովուն մէջ ընկղմելու

վտանգի մէջ կ'իյնանք: Այս վտանգին զո՞՛հ եղաւ գաղղիացի Միշլըլէ բնապատումը, որուն թռչնոց վրայ գրած մեծահոշակ գիրքը, որ շատ լեզուններու թարգմանուած է, իտեղանոր բանդագուշանաց օրինակ կրնայ ըլլալ: Կարդոյս Խուս գերմանացի ուսումնագէտն ալ, թէեւ թռչնոց կեանքը մեկնելու մէջ զգաղղիացին շատ գերազանցեց, սակայն թռչնոց չափազանց կարողութիւններ կու տայ: Ընդհակառակն ուրիշ գերմանացի բնագիտն մը, Յրթթօր Ալթիուս՝ «Թռչունն եւ իւր կեանքն», անուն գրքին մէջ՝ իրական զմտութեանց վրայ Հաստատուած պատկեր մը կը ստուերագրէ:

Կարդոս Պերթոյտ անուանի բնապատումը, Ալթիուսի կարծեկիցն ու համամտը. «Մէկ կողմանէ ստոյգ է, կ'ըսէ, որ թռչունը կոյր ազդման ենթարկեալ է, ուստի եւ Animal agitator non agit (կենդանին գործելու կը մղուի չի գործել) խօսքն իրեն կը պատշաճի: սակայն միւս կողմանէ ալ այնպիսի զգածմունք կը նշմարուին թռչնոյն վրայ, որ մասամբ իւրը մարդուս բնական զգածմանց պատկերը կրնան համարուիլ, թէեւ մեր մտքը կ'ընդունի, որ յայտ ալ թռչունը Հորի մը տակ է: Ի վեր քան գաղմնայն թռչունը կը զմայլեցընէ զմեզ իւր ձագուց եւ առ իւր էգն ունեցած սիրովը. եւ ոչ թէ թռչնոց երգը միայն, այլ նաեւ բոյնն ալ ասոնք համար է: Բարբար Արարիքը անգամ է թռչնոյն սրտին մէջ ան յերմ խնամքը, որը զարմանալով կը նկատենք հաւուն իւր ձագուց ցուցած մայրականամ գիժոյն մէջ, որուն մայրենի սէրն՝ Որդին Աստուած ալ օրինակ բերելու շնորհեցաւ:»

Ար յորդորէք մեր ընթերցողներն, որ արեւագարձի երկիրներու թռչնոց քանի մը զարմանալի յատկութիւնները լսելու ատեն, յիշեն Պերթոյտին այս խորհրդածութիւնն, որուն բառ առ բառ մեր հաւանութիւնը կու տանք: Դասնօթ է թերեւս մեր ընթերցողաց, թէ ինչպէս Եւրոպայի թռչուններէն ոմանք իրենց սիրոյ եւ ամուսնական կենաց ժամանակը չէ թէ միայն յատակ եւ զուարթ ձայն կը ստանան եւ ախորժալուր նուագներ կ'երգեն, այլ նաեւ հարսանեաց մեծազարդ, ոսկեհոտ զգեհուտ Եւրոպայի Նոյնը կը տեսնուի արեւագարձի քանի մը թռչունոց վրայ:

Այդ զարմանալի յատկութեան ակնյայտի օրինակ կրնայ ըլլալ Ամերիկէի փետաղաբզ կենդանիներէն միւս, միայն թէ այս թռչունն այս փոփոխութեամբ փոփանակ գեղեցկանալու կը տփեղնայ: — Կրնանք այս թռչունը սեւա-

մորթ վայրենւոյն նմանցընել, որ ակռաները սրածայր կը խարտէ, կարծելով թէ ստով կը գեղեցկանայ: — Մոմոտն (Prionites Momota) իր սովորական վիճակին մէջ՝ չբնաղ ու գեղեցկահետուր թռչուն մըն է: Կռնակի փետուրները, թեևոց զոծ կափափտուրներն (teatrice) եւ սրունքն ձիթապտղոյ կանաչ է, ձակարտն եւ ծոծրակին վրայ նեղ օձիկը պայծառ կանաչագոյն կը շողշողայ, վիզը, փողը, կուրծքն ու փորը՝ ժանկագոյն դեղին, գագաթնն եւ պտտերը՝ սեւ, ոտնաթեւերը՝ սեւ մոխրագոյն, իսկ թռչանթեւոց առաջի կողման եղբրքն երկնակապոյտ գուռով կը փողփողեն: Բայց այս թռչունն որ 19 մասի չափ երկայնու- թիւն ունի, կարծես բնութեան աստարաշն ձեւաց տուած այս ծաղկեայ երփնաղոյն պատմուածանով գոճ չըլլալով, իւր սիրոյ ժամանակներն՝ ընկերին առաւել հաճոյանալու գիտմամբ ինք զինքն առաւել եւս գեղեցկացընելու մեծ ջանք ու փոյթ կը ցուցընէ: Մոմոտն իւր զարդասիրիկ ազգաման առարկայ կ'առնու տանոյն երկու միջին փետուրներն, որոնք հասարակօրէն երկայնագոյն եւ գեղեցկագոյններն են: Իւրաքանչիւր փետուրին ծայրէն գրեթէ մասնաշափ վերով՝ աստմնաձեւ սրաբերան կտցով կողմնակէ մտկմուկները կը կտրէ, որով իւրաքանչիւր փետուրը փետրագունգ խաղող մէջ՝ գնդակն օդ նետելու համար գործածուած տարգալձեւ թակի կը նմանի: Երբեմն մոմոտն իր կոյր եռանդեան մէջ շատ կանուխ կը սկսի ինք զինքն գեղեցկացընել, եւ կը փութայ ստնոյն հակաբոյս փետուրները խլելու համար, որոնք ըստ մոմոտի կարծեսացը զինքը կը տգեղացընեն, եւ ստով ան զարդասէր երիտասարդաց կը նմանի, որոնք իւրենք զինքն ցուցընել ուզելով՝ դեռաբոյս մուրուաց տէգն եւ գլխու մազերը գեղեցիկս փոքրել կը ջանան:

Յառաջագոյն կը կարծուէր, որ մոմոտը՝ տանաթեւոց մազմուկները բունի վրայ նստած տանն ստեպ շրջըրթելով կը կտրէ կը հանէ, եւ երբ Վաթերթմոն իրական պատճառը գտաս, ամենուն ձիծայրիկն եւ ծայրը եղաս: Մակայն նորերս բռնուած մոմոտներուն վրայ տեսնուեցաւ, որ վերջիչեալ կերպով իրենց փետուրները խլելու մեծ ճիգ ու ջանք կը ցուցընեն:

Բայց ինչպէս որ մարդիկ իրենց լանջքը պնդելով, ակռաները խարտոցելովն, ոտքերը սեղմելովն եւ ակամբը ծակելովը շնն գեղեցկանար, նոյնպէս ալ այս թռչունը փոխանակ գեղեցկանալու՝ կը տգեղնայ:

Մակայն եթէ կ'ուզենք մեր փետրազարդ

երգեցիկներու պատիւը փոստիւք ազատել, կարող ենք բարեբախտաբար՝ այս մի միակ անյաղող դէպքին դիմացը, շատ մը յարող փորձեր յառաջ բերել:

Թռչնոյն առ իւր էգն ունեցած սերէն կախում ունի ոչ միայն նոր փետրագետան, այլ նաեւ բոյնը:

Թռչնոց զանազան կարգերուն եւ ցեղերուն մէջ՝ բոյն շինելու ճարտարութեան նկատմամբ կատարելութեան պլնւայլ աստիճաններ կը նշմարենք: Ոմանց բոյնը չոր ճիւղերու մեծակոյտ գէղէն անկարգ կը յարդարուի, ինչպէս յափշտակիչ թռչնոց բոյնը (aire), կամ չոր խոփնե-րով կը հիւսուի, ինչպէս կաշաղակիւրը (Corvus picā), եւ ագռաններու: Շատ անգամ, ինչպէս սերինսոսինը (Fringilla coelebs) թռչակատարներու (Parus, գլ. mésange) մամուով, տնկոց աղումամազով եւ լուով հիւսուած եւ մազերով ալ փետուրներով լեցուած կ'ըլլայ, որպէս զինքնփետուր եւ մերկ ձագերուն՝ փափուկ ու ջերմ օրորոց մ'ըլլայ: Թռչուններէն ոմանք բոյնին ներքին կողմը հարթաձեւ կողբոկեն, ինչպէս սարեակը (Turtus) փայտին փտութիւնը թքով շաղախելով եւ տեսակ մը կէմնու շինելով, բոյնին ներքակողման պատերը լաւ մը կը ծեփեն, եւ բոյնն ըստ կարելոյն պաշտօն էլ անըրթած սեղ կը գետնդնէ: Ոմանք ալ, ինչպէս ծիծառները, իրենց բոյնը թաց հողէ կը շինեն, որ թռչնոյն կտուցին մէջ կը թքոտի եւ չորնալով կը կարծրանայ ու կը պնդանայ: Փայտփորները կտցով ծակած ծառերու ծակերուն մէջ բոյն կը գնեն: Այս ճարտարութեանց համեմատութիւնը մարդկեղէն գործողութեանց շատ կը նմանի, եւ ըստ այսմ՝ փետրազարդ ճարտարագործ արուեստագրաց մէջ կը գտնուին հիւսողներ, ստայանակներ, թիւարներ, ակնասհասներ, քանդակողներ, ատաղձագործներ, որմնաշէններ եւ ծեփողներ, զոր գիտութիւնը կատարելապէս ստուգած եւ ճշգրտած է: Մակայն, ինչպէս բնականապէս յայտնի է, առանձին առանձին թռչնոց վրայ տեսնուած արուեստական մղումն շնոր կրնար շատ մեծ բանի տեղ դնել, վասն զի Animal agitatur, non agit, ճշմարտութիւն մը՝ որ կատարելապէս ստոյգ է:

Ոստայնակող թռչնոց ամենահայտնաւորն է, Բայց (Nelicurvius Baya) ընդհանրապէս հարաւային Ասիա՝ բայց ճաւա կղզոյն եւ ուրիշ հարաւային ասիական կղզեաց վրայ ալ կը գտնուի: Ղեբի կողմը մուծ գործ է, բոլոր փետուրները՝ բայց ի մասնաւորի մեծ թռչանթեւերն եւ տանոյն

վարազմեաւերը ժանկագոյն ճերմակ վերջաւոր մ'ունին, որով գլխաւոր գոյնը բաց կ'երեւայ: Փորի կողմը՝ ժանկագոյն սփռաւ, կուրքը՝ բաց գորշ է, իւրաքանչիւր փետրաբունին վրայ միջագոյն գիծ կամ նաեւ բիծ կ'ըլլայ: Երեսու ու պարանոցը սեւ, իսկ գագաթը՝ պայծառ կանաչ է: Բայա թռչնոյն երկպնտ թիւնը 6 մասնաշափեէն աւելի է: Մարդուն միաբանակեաց ընկերն է, եւ Պիրմայի մէջ իր երկայն, փողածն բոյնը՝ սներու եւ խղերու քունոց տակ կը կախէ: Ցեղացիք այս մարդընտել կենդանին բնաւ անհանգիստ չեն ըներ, եւ շատ անգամ՝ մէկ տան բոլոր սնիքն այս բոյներէն երեսուն հատի չափ կախուած կ'ըլլան, որ մեղմաշունչ հովի ատենն ալ կ'երեւան ու կը տատանին:

Այս բոյնը զարմանալի եւ ճարտարաչէն գործուածք մըն է: Վերի մասն երկու սնեակներու բաժնուած է, որոնք մին էգին թխեղուն, իսկ միւսն արուիւ համար է: Բոյնին վարի մասը բոլոր ընտանեաց համար հասարակաց զբօսարան է:

Այս թռչնոյն բնակարանը մեծ հոգով եւ խնամքով կարգադրուած է: Ընտանեաց գիւրթի թիւնը հոգալէն ետքը՝ բայան գեղեցեղութեան ճաշակն ալ ցուցցնել կ'ուզէ: Հազիւ թէ թխմայրը սակաւիկ մի հանգիստ կ'առնու, արուն կը սքանայ կ'երթայ: Եւ բերանը թաց կաւի գանգուած մ'առած ետ կը դառնայ եւ իր բոյնին դրան առջեւ կը հաստատու զայն: Յետոյ նորէն կը թռչի կ'երթայ՝ «կենդանի կայծ» բռնած միշտաներէն հատ մը կը բերէ, որ արեւադարձի երկիրներն հազարներով կը գտնուին: Այս բուսարձակ ճանճիկը կաւի քծուարին վրայ կը բեւեռէ, որ կը սկսի իւր փոսփորական, ճառագայթարձակ, պայծառ լուսովը թռչնոյն բնակարանին վրայ ալ շողողալ: Եւ ետոզհետէ կ'երթայ այս ճանճիկներէն կը բերէ եւ վրայէ վրայ կը յաւելու, մինչեւ որ մայրիկը խաւարազգած միծապատ գիշերը գուարձու թեմանս անցընելու չափ լոյս ունենայ: Եթէ որոշ չափը լեցուելէն ետքն հազիւ հազ այս կենդանի ագամանդներէն մին կամ մեկայը բոյնին արտաքին կողմը կը բեւեռէ շրջակայքն ալ լուսաւորելու համար, երեսու ամենայնիւ բայպին այս գործողութիւնն կրնէք անձնասիրութիւն չ'ըսուի, վասն զի իւր գանձերն անձնական սենեկին մէջ չի գիգեր, այլ բոլորն ալ ուրիշն համար կու տայ:

Եւ թէ ասով ճանապարհորդի մը ինչպիսի՜ ակնահաճոյ տեսիլ եւ զբօսանք կը մատուցանէ, գիւրու կրնայ մէկը գուրջութիւն, եթէ աչաց առջեւը նկարէ խաւարամած գիշեր ատեն՝ թան-

ձրախուռն անտառի մէջ՝ բարձր քուերով խըռճիթ մը, որուն վրայէն լուսասփիւռ բոյներն կախուած ըլլան: Ցանեաց քուերէն՝ թռչող լայտերազարդ բոյներ կամաց կամաց կը տատանին, եւ աղբատին ու անաղբ խըռճիթն բոլորսնիքն ազատ լոյս կը սփռեն, որով խըռճիթը մենաշրջիկ ճամբորդին գիշերուան օրմարան կ'ըլլայ, եւ ասով յուշկատարեաց պալատ կը դառնայ:

(Հարունայէի)

Գ Ր Ա Կ Ա Ն

ՊԵՏՐՈՒԹԻՒՆ ՀՈՍ ԼՐԱԳՐՈՒԹԵԱՆ
Ի ՍԿԶԵՆԷ ՄԻՆԶԵՆ ԳԵՐ ԺՈՒՐՆԱԸՎԸ

Ա. Շ Ր Զ Ա Ն

Ի ՍԿԶԵՆԷ ՀՈՍ ԼՐԱԳՐՈՒԹԵԱՆ ՄԻՆԶԵՆ 1840.

(Հարունայէի)

Ե. ԹԵԳՎԻՄԻ ՎԵԳԵՅԻ, ԼՐՈՑ ԳԻՐ

Շարաւմարթիթ, կոստ. Պոլիս, 1832—1833:

ՃԿ. «Թազիւնի վագոյն» յրագրոյ:

Տաճկահայք, չի կրնար ուրացուիլ, որու սահայերէն շատ աւելի կանուխ արթնացան գրական քունէ: Իրենց զարթուցիչ եղան աւելի հեռու որ փոքրիկ գաղթականութիւնը: Այժմ արեւմտեան գաղթականութեան առաւել կրթութեալ մասն կ'առն. Պոլսոյ չայք ունին դարու կէսէն ետքը գրականութեան հետ փոքր ի շատէ պայծառ լրագրութիւն մ'ալ: Եթէ ուզենք յուսեմտայ եւ լուստեսաց մէջ եղած անջեպտէն իրերը զննել: Կոստ. Պոլսոյ չայք մինչեւ 1832 ունեցան թէ եւ տպարաններ, եւ ոչ սակաւ մատենաք գրականութեան սոյն արգանդներէն ի լոյս ընծայուեցան, սակայն տեղական ազգային լրագրոյ մը ձեռնարկու չգտնուեցաւ: Վասն զի՝ եթէ կար այն ժամանակ քիչ մ'ընդունաւ ուղեղ՝ այն ալ ներքին երկպառակութեանց մէջ կը մաշէր կը հալէր:

Հազիւ 1832ին կը զարթնու Կոստ. Պոլսոյ չայոց մէջ տկար եւ շատ տկար հոգի մը լրագրութեան, աւելի օտար ազգեցու թեան ներքեւ: Աղէքսանդր Պլաք (Blaque) 1831ին Կոստ. Պոլիս Աղբարբ օտոման (Moniteur ottoman) անուն գաղղիներէն լրագիր մը կը հրատարակէ՝ իբրեւ պաշտօնական լրագիր Բարձրագոյն Գրան: Յարորդ տարւոյն սկիզբը սոյն լրագիրը Թագլի Վաֆայի անունը կ'առնու, լեզուն ալ կ'ըլլայ տաճկերէն տաճկերէն տարու: Եւ սոյն լրագրոյ իմքազգութիւնն